

Առօրեայ Աղօթակարգ

Բարեխօսութեամբ Սուրբ Մարիամ Աստուածամօր





Առօրեայ Աղօթակարգ Բարեխօսութեամբ Սուրբ Մարիամ Աստուածամօր

Հետեւեալ աղօթքներն ու աղերսները կը շեշտեն Աստուածամօր ունեցած դերը որպէս բարեխօս եւ եկեղեցւոյ պաշտպան: Երբ մենք անոր բարեխօսութիւնը կը հայցենք, բառացիօրէն կը խնդրենք որ ան մեր մասին բարի խօսք ըսէ Յիսուս Քրիստոսին, հաւատալով որ ան մասնայատուկ սրտակցութիւն ունի իր Չաւկին հետ:

Հետեւեալը առիթ մըն է Արեւելեան Թեմի համայնքի հաւատացեալներուն, որ միասին աղօթենք, միաւորելով մեր մտահոգութիւնները, կառուցանելու համար մեր Տիրոջ մարմինը: Այս աղօթքները քաղուած են Հայաստանեայց եկեղեցւոյ սուրբ ասանդութիւններէն, եւ աղօթքներուն մեծամասնութիւնը առնուած է Ժամագիրքէն:

Կը քաջալերենք մեր բոլոր հաւատացեալները, որ օրը առնուազն տասը վայրկեան բարձրաձայն կարդան այս աղօթքները սկիզբէն մինչեւ վերջ. նախընտրելի է որ ընթերցողները տրամադրեն մասնաւոր ժամանակ մը եւ յատուկ վայր մը աղօթելու, ըլլայ առանձին, ընտանեկան եւ կամ նոյնիսկ բարեկամներով: Կարելի է նաեւ ստեղծել հոգեւոր մթնոլորտ մը ունենալով աղօթասեղան մը զետեղելով վրան խաչ, խաչքար, սրբապատկեր, մոմ, խունկ եւ այլն:

Այս աղօթելու գաղափարը սկզբնակէտն է ամենօրեայ աղօթքի որ պէտք է դառնայ սովորութիւն, ուր մեր փառաբանութիւնը, ապաշխարութիւնը, եւ վերակողմնորոշումը առ Աստուած, կը դառնայ բնական եւ սովորական մեր կեանքէն ներս:

Թող Տէրը լսէ մեր աղօթքները եւ ողորմէ մեզ:

† Խաչակնքէ



† Օրհնեալ Տէր մեր Յիսուս Քրիստոս.

Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն քո: Եկեացէ արքայութիւն քո, եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի: Չհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողունք մերոց պարտապանաց: Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէ: † Չի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

Հաւատամք † յԱմենասուրբ Երրորդութիւնն, ի Հայր, եւ յՈրդի, եւ ի Սուրբ Հոգի: Չաւետումն Գաբրիէլի, զԾնունդն Քրիստոսի • զՄկրտութիւնն, զՋարչարանս, զԽաչելութիւնն, զԹաղումն երեքօրեայ, զՅարութիւնն, զաստուածապէս Համբարձումն, զՆստիլն ընդ աջմէ Հօր, զահաւոր եւ զփառաւորեալ զմիւսանգամ Գալուստն՝ խոստովանիմք եւ հաւատամք:

† Սուրբ Աստուած, Սուրբ եւ հօր, Սուրբ եւ անմահ, որ եկիր ի փոխումն մօր քոյ եւ կուսի, ողորմեա՛ մեզ: (Կրկնել երեք անգամ)

Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ սուրբ կոյս աստուածածին Մարիամ՝ մայր քրիստոսի, մատո՛ զաղաչանս մեր որդւոյ քոյ եւ աստուծոյ մերոյ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:

Տէ՛ր, ողորմեա՛ (Կրկնել տասներկու անգամ)

Սուրբ զԱստուածածինն եւ զամենայն սուրբս բարեխօս արասցուք առ Հայր ի յերկինս, զի կամեցեալ ողորմեսցի եւ գթացեալ կեցուցէ զարարածս իւր: Ամենակալ Տէր Աստուած մեր, կեցո՛ եւ ողորմեա՛:

Աղօթել սուրբերուն օրը

Պսակիչ սրբոց Քրիստոս, որ պսակես զսուրբս քո եւ առնես զկամս երկիւղածաց քոց եւ նայիս սիրով եւ քաղցրութեամբ յարարածս քո, լո՛ւր մեզ յերկնից ի սրբութենէ քումնէ բարեխօսութեամբ սուրբ Աստուածածնին եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց եւ Ս. (անուն-ի) որոց այսօր է յիշատակ: Լո՛ւր մեզ, Տէր, եւ ողորմեա՛.



Սաղմոս ՃԼԷ/ՃԼԸ

Շնորհակալ պիտի ըլլամ Քեզի, ով Տէր, • ամբողջ իմ սրտովս, սաղմոս պիտի երգեմ
Քեզի հրեշտակներուն հետ:

Որովհետեւ լսեցիր բերանիս խօսքերը, երկրպագութիւն պիտի ընեմ Քու սուրբ
տաճարիդ մէջ • եւ շնորհակալ պիտի ըլլամ Քու Անունիդ, ողորմութեանդ եւ
ճշմարտութեանդ համար:

Ամեն բանի մէջ Դուն մեծ ըրիր Քու սուրբ անունդ. • այն օրը որ կ'աղօթեմ Քեզի, մտիկ
ըրէ ինձի եւ շատցուր զօրութիւնդ հոգիիս մէջ:

Թող երկրի բոլոր թագաւորները շնորհակալ ըլլան Քեզի, որովհետեւ անոնք լսեցին
բերանիդ խօսքերը • եւ պիտի օրհնեն Քու ճամբաներդ:

Մեծ է Տիրոջ փառքը, Տէրը բարձր է. • Ան կը տեսնէ խոնարհները եւ կը ճանչնայ
բարձունքները հեռուն:

Եթէ ես նեղութիւններու մէջ իյնամ, • Դուն պիտի ապրեցնես զիս թշնամիին
բարկութենէն:

Դուն երկարեցիր Քու ձեռքդ եւ աջդ փրկեց զիս. • Տէրը հատուցում պիտի տայ իրենց իմ
փոխարէն:

Տէր, ողորմութիւնդ յաւիտենական է. • անտես մի՛ ըներ ձեռքերուդ գործերը:

† Փառք Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ, • այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
ամեն:

Ընթերցում Եսայի Մարգարէն (7:10-16)

Դարձեալ Տէրը խօսեցաւ Աքազին ու ըսաւ. «Քու Տէր Աստուծմէջ քեզի համար նշան
խնդրէ, խորութեան մէջ կամ բարձրութեան մէջ»: Բայց Աքազ ըսաւ. «Չեմ խրնդրեր ու
Տէրը չեմ փորձեր»: Այն ատեն անիկա ըսաւ. «Լսե՛ հիմա, ո՛վ Դաւիթի տուն. Դժգոհի՛կ բան
կ'երեւնայ քեզի մարդիկ աշխատցնելոյ, որ իմ Աստուածս ալ պիտի աշխատցնես: Անոր
համար Տէրը ինք նշան պիտի տայ քեզի. Ահա կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի
եւ անոր անունը Էմմանուէլ պիտի կոչուի: Անիկա կոզի ու մեղր պիտի ուտէ, մինչեւ որ
գիտնայ չարը մերժել ու բարին ընտրել: Վասն զի տղան չարը մերժելը ու բարին ընտրելը
գիտնալէն առաջ պիտի թողու այն երկիրը, որուն երկու թագաւորներէն դուն կը
վախնաս»:



Երգ Մարիամ Աստուածածնին (Ղուկաս 1:46-55)

Եւ Մարիամ ըսաւ.

«Իմ անձս պիտի փառաւորէ Տէրը. եւ իմ հոգիս ցնծաց իմ Փրկիչ Աստուծոմովս, որովհետեւ ան իր նայուածքը դարձուց իր աղախինին խոնարհութեանը վրայ: Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները երանի պիտի տան ինձի, որովհետեւ Հօրը մեծամեծ գործեր ըրաւ ինձի համար, եւ սուրբ Է անոր անունը: Անոր ողորմութիւնը իր երկիւղածներուն վրայ է սերունդէ սերունդ: Ան իր բազուկով զօրութիւն գործեց, ցրուեց ամբարտաւանները իրենց սրտի խորհուրդներով, տապալեց հօրները իրենց աթոռներէն եւ բարձրացուց խոնարհները: Քաղցածները լիացուց բարիքներով եւ մեծատունները ձեռնունայն արձակեց: Պաշտպան կանգնեցաւ իր Իսրայէլին՝ ծառային, յիշելով իր ողորմութիւնները, ինչպէս խօսած էր մեր հայրերուն՝ Աբրահամին եւ անոր սերունդին, յաւիտեան»:

Յայտարարութիւն Սուրբ Աստուածածնի Վերափոխման Տօնին նուիրուած

Սուրբ Մայր սքանչելի Լուսոյ, արգանդիդ մէջ կրեցիր բոլոր ժամանակներուն Աստուածը եւ ծնունդ տուիր Աստուծոյ Բանին, բերկրութիւնը աշխարհի, կը խնդրենք քեզմէ ...

—Մայր Սուրբ, բարեխօսեա՛

Աղօթե՛ մեզի համար Աստուծոյ, որ քեզմէ մարմին առաւ եւ վար իջաւ Հօրը ամենախոր եղութենէն: Ան մարմին առաւ համաձայն մեր մարդկային բնութեան որպէսզի խաղաղութիւն հաստատուի երկնքի եւ երկրի վրայ, կը խնդրենք քեզմէ...

—Մայր Սուրբ, բարեխօսեա՛

Աղօթե՛ մեզի համար Աստուծոյ, որ մարմին առաւ քեզմէ: Թող մեզ ներէ, անտես մեր սխալներն ու օգնէ մեզ դիմադրելու մեր կռուի հակառակորդները, կը խնդրենք քեզմէ ...

—Մայր Սուրբ, բարեխօսեա՛

Աղօթե՛ մեզի համար Աստուծոյ, որ մարմին առաւ քեզմէ, որպէսզի պատերազմները դադրին ու թշնամեաց յարձակումները վերջ գտնեն եւ սերն ու արդարութիւնը սերմանուին երկրի վրայ, կը խնդրենք քեզմէ ...

—Մայր Սուրբ, բարեխօսեա՛



Աղօթե՛մ մեզի համար Աստուծոյ, որ մարմին առաւ քեզմէ, աւելցնելու մեր երկրին մէջ անոյշ հոսքը աղբիւրներուն եւ առատ բերքը կանաչութեան (պտուղներուն) եւ բոյսերուն, որպէսզի բաւարարեն մեր էական կարիքները, կը խնդրենք քեզմէ ...

—Մայր Սուրբ, բարեխօսեա՛

Աղօթե՛մ մեզի համար Աստուծոյ, որ մարմին առաւ քեզմէ, որպէսզի ինք հաշտեցնէ իր սուրբ եկեղեցին, կառուցուած առաքելներուն եւ մարգարէներուն հիմքին վրայ եւ անոր անարատ պահէ մինչեւ իր գալստեան օրը, կը խնդրենք քեզմէ ...

—Մայր Սուրբ, բարեխօսեա՛

Սրբուհի (Մարիամ), աղօթե՛ Միածնի Որդիին մեզ համար եւ հանցուցեալ հոգիներուն համար, որպէսզի ընդունի անոնց երկնքի թագաւորութեան մէջ եւ բաժին յատկացնէ բոլոր սուրբերուն հետ, կը խնդրենք քեզմէ ...

—Յիշեա՛, Տէր, եւ ողորմեա՛

Ներքող Կաթողիկոս Սիմէոն Երեւանցիէն

Ով Սուրբ Մարիամ Աստուածածին, Հայր Աստուածը ի՞նչ պիտի պահէ քեզմէ, ա՛յն որ այնքա՛ն սիրեց քեզ, որ քեզի շնորհեց իր Միածին Որդին եւ որուն միջոցաւ ստեղծեց բոլոր արարածները:

Որդին Աստուծոյ ի՞նչ պիտի մերժէ քեզի որ դուն իրեն հարցնես, ա՛յն որ այնքան սիրեց քեզ որ բնակեցաւ քու որովայնիդ մէջ եւ նստեցաւ գիրկդ, որ կը կերակրէ բոլորին եւ որ սնուեցաւ քու կուրծքերէդ: Այն որ քու Աստուածդ եւ Տէրդ էր, բայց եղաւ քու որդիդ եւ կոչեց քեզ մայր:

Հոգին Աստուած նոյնպէս սիրեց քեզ այնքան, որ ան վստահեցաւ ու յանձնեց իր բնութեան հաւասարակիցները քեզի եւ ան որ կը սիրէ ամէն ինչ, հանգչեցաւ քու մէջդ եւ քե՛զ ըրաւ օթեւան իր անվերջանալի շնորհներուն:

Եղի՛ր միջնորդ եւ քու Միածին Որդիիդ խնամքին յանձնէ ինձ, մեղաւոր ծառայիս որ եմ, որ ընդունի իմ պաղատանքներս, որոնք ես ներկայացուցի իրեն, որպէսզի կատարէ խնդրածներս, ներէ իմ սխալներս ու մեղքերս եւ կրկին ընդունի ինձի իր սիրոյ եւ հոգատարութեան մէջ եւ պահէ ինձի ինչպէս որ ի՛ր կամքը կ՛ուզէ, ինչքան ատեն որ ես այս մարմնին մէջն եմ: Եւ ներկայ կեանքէն վերջ, թող ինձի արժանի ընէ նայելու իրեն երանութեան մէջ:



Ներքող Ս. Գրիգոր Նարեկացիէն (Բան 2)

Ո՛վ Սուրբ Աստուածամայր, ընդունե՛ դաւանողիս այս մաղթանքն ու աղերսը եւ խառնե՛ քու պաղատանքներուդ: Հիւսե՛ միացուր իմ մեղաւորի դառն հեծութիւնները քու երջանիկ ու խնկաւորուած հայցուածներուդ, ո՛վ տունկ կեանքի օրհնուած պտուղին. որպէսզի քեզմէ միշտ օգնուած եւ բարեգործուած, քու մաքրական ծնելութեանդ ապաւինած եւ անով լուսաւորուած, ապրիմ քու տերոջդ եւ զաւկիդ՝ Քրիստոսի համար:

Անկանհիմք առաջի քո, սուրբ Աստուածածին, եւ աղաչեմք զանարատ զկոյսդ, բարեխօսեա՛ վասն անձանց մերոց, եւ աղաչեա՛ զմիածին Որդիդ փրկել զմեզ ի փորձութենէ եւ յամենայն վտանգից մերոց:

Ամենօրհնեալ սրբուհի, եւ միշտ կոյս Աստուածածին Մարիամ, բարեխօսեա՛ առ Տէր վասն իմ մեղաւորիս:

Խաղաղական Ժամերգութենէն

Ձկենդանագիր անարատ ծնողի քոյ արկանեմք առաջի անոխակալ տէրութեանդ քոյ. յորժամ գաս փառօք Հօր դատել զթշնամին խաչի քոյ, ներեա՛ յանցանաց մերոց բարեխօսութեամբ մօր քոյ եւ կուսի. աղաչեմք զքեզ, Տէր, պահպանեա՛ զմեզ ընդ հովանեաւ **†** խաչի քո սուրբ:

Օգնեա՛ մեզ, Տէ՛ր, օգնեա՛ մեզ, Աստուած Փրկի՛չ մեր, վասն մեծի փառաց անուանդ քո: Տէ՛ր, փրկեա՛ զմեզ եւ քաւեա՛ զմեղս մեր վասն անուան քոյ սրբոյ: Պարսպեալ պահեա՛ զ՛առ ի քեզ զապաւինեալ եւ գյուսացեալ ժողովուրդս քո ընդ հովանեաւ սուրբ եւ պատուական **†** խաչիդ քով ի խաղաղութեան: Փրկեա՛ յերեւելի եւ յաներեւոյթ թշնամւոյն, արժանաւորեա՛ գոհութեամբ փառաւորել զքեզ ընդ **†** Հօր եւ ընդ Սրբոյ Հոգւոյդ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն:

Աղօթքները քաղուած են Հայաստանեայց Եկեղեցւոյ Ժամագիրքէն, բացի հանգանակէն, որ առնուած է Հայաստանեայց Եկեղեցւոյ Սուրբ Մկրտութեան արարողութենէն: Ընթերցում Եսայի Մարգարէն. Իրաւունքը Վերապահեալ Աստուածաշունչի Ընկերութեան, 1981. Ընթերցում Դուկասու. Երուսաղէմ Տպարան Սրբոց Յակոբեանց, 1981. Մաղմու. Գիրք Մաղմուսաց Դաւթի, Սուրբ Գրոց Ուսումնասիրութեան Կեդրոն, Չիթենեաց Լեռ, Երուսաղէմ, 1988. Նարեկացւոյ աղօթքի արդի հայերէն թարգմանութիւնը՝ Թորգոմ Արք. Գուշակեան, Երուսաղէմ, 1931. Կաթողիկոս Սիմէոն Երեւանցիի ներքողը թարգմանուած է Ս. Ներսէս Ընծայարանի ուսուցչական կազմին կողմէ, 2013. Մնացեալ աշխարհաբարի թարգմանութիւնները կատարած են Արփի Նագգաշեան, Կիլտա Պ. Քիլիլեան եւ Ընձակ ա. քինյ. Նալպանտեան: Այս աղօթակարգը հաւաքուած է Էրիք Սրկ. Վոզիի կողմէ: Առաջնորդութիւն Հայոց Ամերիկայի Արեւելեան Թեմին, 2021.